ԳԻՆ 2.50

ԼԻԲԱՆԱՆ

LIPANAN
JOURNAL ARMÉNIEN
Directeur Responsable
ADJEMIAN
Պատասխանատու Տնօրէն
ԱՃԷՄԵԱՆ

ՈՒՐԲԱԹ
11
ԴԵԿՏ. 1925

Հասցէ՝ Red. Journal LIPANAN Place des Canons Beyrouth

Ձեռագրուած ձեռագիրները չեն վերադարձուիր

ԱՆԿԱԽ ՀԱՅԱԹԵՐԹ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ

Աշխատակիցներ պատասխանատու են իրենց սեփական գրութիւնքներուն

Բ. ՏԱՐԻ ԹԻՒ 156

ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԳՇ. ՈՒՐ. ՕՐԵՐԸ:

ԽՄԲԱԳԻՐԵՆԷ

ՊԷՅՐՈՒԹԻ ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԸ

Պէյրութի Հայ Կարմիր Խաչը իր կազմութենէն ի վեր, երբեք չէ կրցած իր բարձրութեան վրայ մնալ։ Նախկին Վարչութեան այնքան մեծ գործունէութիւնները—որոնք անշուշտ դրամ հաւաքելու մէջ կը կայանար— իրենց օրուէ արդիւնքը ի յայտ չի բերին, ժողովուրդին հարուստէն ու աղքատէն հաւաքուած լուծանքներն ու անդամավճարները հեռացնեալ իրարու վրայ դիզուելէ ետք, օրին մէկն ալ մէջեղէն անյայտացան, առանց հրապարակային հաշուետուութեան և հակատարաց յայտարարութեան, և իբրեւ թէ նախորդ Վարչութիւնէն միմիայն 2 3 սուրիական ոսկի մնացած ըլլար, նորակազմ կարմիր Խաչին ժառանգ կը մնար այդ գումարը, որպէսզի նոյն այդ մարմինը իր գործունէութեան ընթացքին կարենար գոնէ այս անգամ ի բարին գործածել, ժողովուրդի սրտաբուղխ նուիրատուութիւնները որոնք սկսած էին նոր Կարմիր Խաչի գանձը պարարացնել, հարազնեալ իրերայաջորդ երեկոյթներու, հաւաքոյթներու պնակներու և վերջապէս գաշտահանդէսներու հասոյթներով։

Մենք այդ բոլորին համար ո՛չինչ ունինք ըսելիք, նկատի ունենալով որ նման նորակազմ ժարմին մը անշուշտ հասոյթի աղբիւրներ փնտռելու հարկին առակ կը գտնուի, իր յառաջադրած նպատակներու իրագործման համար նիւթական հաստատուն հիմերու վրայ զետեղելու իր առաջին քայլը։

Մենք ականատես եղանք այս բոլորին, յանախ առիթն ալ ունեցանք այս սիւնակներուն մէջ հրատարակելու Կարմիր Խաչի եռամսեայ հաշուետուութիւնները, որոնք երբէք չեն համապատասխաններ նման մարմնոյ մը գործունէութեան և արժանիքին,

Թերեւս ընթերցողները կը յիշեն կամ ուշադրութիւն դարձուցած են այն եռամսեայ հաշուետուութիւններուն որ Կարմիր Խաչի վարչութիւնը այնքան հրաբաբէն և դոյզ մը կատարած ըլլալու սրտի կատարեալ գոհունակութեամբ հաղորդած էր գանոնք, միամիտ ժողովուրդին հրատցուելու համար, թայց ի՞նչ հաշուետցոյց, ի՞նչ գործունէութիւն, ի՞նչ սրտի կատարեալ գոհունակութիւն, եռամսեայ գործունէութեան մը ասիլ, խեղճ ժարդիկ. երբեք ամուսան ընթացքին իրենց՝ խեղճերու ըրած օգնութիւնը քանի մը ոսկին չանցնիր, իսկ ապագրական ծախսը անոր քառապատիկը և նման շատ մը ուրիշ ծախսեր, որոնք երբեք չեն կրնար ապացուցանել իրենց գործունէութիւնը. և գործ մը տեսած ըլլալու սրտի գոհունակութիւնը։

Մինչ անդին իրենք կրնային մեծ գործեր տեսնել, եթէ զուտ ազգային ձեռնարկ մը չի չփոթէին կուսակցական նեղմիտ ժտայնութեանց հետ, եթէ իրենց մէջ գտնուէր ձեռնարկ և նախանձախնդիր անհատներ, հնարամիտ մոլովանձնական չահերէ և անձնականութիւններէ, ազգային մարմին մը իրենց ձեռքին մէջ խաղալիք չի դարձնելու համար։

Մենք չ'պիտի ուզէինք զբաղիլ այս խնդրով եթէ Կարմիր Խաչի վարչութիւնը գոնէ այս անհրաժեշտ պարագաներուն ինքնարդարացման փոքր մը կատարէր, իր գանձին մէջ գտնուած ժամ 2—300 ոսկիէ պատրաստ դումարով իր կարելի օգնութիւնները բերելով Դամասկոսի ազէտեալներուն, անոնց մէջ զբաղնուած մեծ թիւով հիւանդներ և անօթի երախտներ և այրիներ օրեր շարունակ անօթի կը մնան, մերկ են, և կատարելապէս, անօգնական։

Նոյնպէս մենք չի պիտի ուզէինք լուզել այս ինդիրը, եթէ երբէք Կարմիր Խաչի Վարչութիւնը իր արդէն իսկ անդամալուծուած գոյութեամբ մեռնելու նշաններ ցոյց տալ չ'սկսէր, եթէ նորեք իր անդամներէն սկսեալ մինչև Ատենապետը թմրութեան շրջան մը չի բոլոր էին իրենց հետ նաև անգործութեան գատապարտելով գանձին մէջ գտնուած դրամը որ կրնար հրաշքներ գործել թէ գաղթականներու և թէ Մարմարիոնի հիւանդանոցի ծով կարիքներուն առթիւ։

Արդ կը հարցնենք այստեղ թէ հանրութեան թէ՝ Ազգային ժարմիններուն և թէ Կարմիր Խաչի Վարչութեան (եթէ գոյութիւն ունի...) թէ՝ ո՞ր օրուան կ'սպասէք շարժելու և արթննալու համար, ի՞նչո՞ւ համար հաւաքուեցան անդամավճարներ, նուէրներ, ինչո՞ւ կազմակերպուեցան ներկայացումներ, երեկոյթներ, դաշտահանդէսներ և այլն, և անոնց հասոյթը գանձապետին քսակին մէջ մնալու համար հաւաքուեցան, թէ ինչո՞ւ, ինչո՞ւ համար այսքան ինքնահաւանութիւն և այսքան անտարբերութիւն ցոյց կուտայ այս չքնաղ! Վարչութիւնը՝ հասարակական կարծիքի ներկայացուցիչները եղող թերթերու դիտողութեանց, երբ անոնք կատարելապէս իրականութիւններ են. և ի՞նչ կ'ընէ, ո՞ւր կը ծախսէ այն դրամները, կամ եթէ չի ծախուիր ինչո՞ւ համար հաւաքուեցան, արդեօք նախորդին պէս օր մը՝ ալ անյայտանալու համար։

Կարմիր Խաչի վարչութիւնը իր ինքնաւանութիւնը և կատարեալ միապետութիւնը այնքան յառաջ տարած էր որ մինչև այժմ մէկ օգնութիւն ցոյց տուաւ չշափելի Մարմարիոնի թոքախտաւորներու միակ ազգային հաստատութեան ուր խեղճ հիւանդներ օրերով անօթի կը մնան, կամ երկու երեք օրը անգամ մը 10—20 տրամ կաթով չորցած չրթունքներին կրնան թրջել, երբ հոս Պէյրութի մէջ ունինք, Կարմիր Խաչ անունը կրող մարմին մը, և անգործունեայ վարչութիւն մը, մինչդեռ ժողովուրդը պատրաստ է տիրաչժար տալ իր օգնութիւնները երբ ակնառեռ կ'ըլլայ թէ իր տուած դրամները չեն կորսուիր կամ այս կամ այն մարդուն քսակին մէջ չեն բանչտիր։

Մենք կը պահանջենք որ Կարմիր Խաչը ինչ գինքը արդարացնէ, և ցոյց տայ իր կատարած գործունէութիւնները և տուած օգնութիւնները մեր խեղճ գաղթականներուն կամ Մարմարիոնի հիւանդանոցին, հակառակ պարագային մենք պիտի ստիպուինք երկրորդ անգամ մը եւս զբաղիլ այս խնդրով, մերկացնելով այն ամէն գաղանիքներէն, որուն պատճառաւ կը կապայ այս մեքենան։

Կարմիր Խաչի վարչութեան կը մնայ ընելիք մէկ բան, կամ այն է թէ ժողովուրդի պէտքերուն և կարիքներուն համապատասխան գործունէութիւն մը պէտք է ունենայ՝ և կամ այն է թէ՝ փոխանակ իր մեռած գոյութիւնը քարշ տալու, իր հրապարակային հաշուետուութիւնը ներկայացնելէ ետք լուծուած թող համարէ ինքզինք, իր գանձին մէջ գտնուած դրամները յանձնելով Ազգային վիճակին իշխանութեան, որպէսզի ետք թերեւս իրեն յաջորդողները աւելի գիտակից աւելի գործունեայ մարմիններ, կանոնաւոր օգտակար հանգիսանալ, ժողովուրդի այդ ուղղութեամբ ապասած օգնութիւններուն։

Ահա կ'սպասենք լսել Կարմիր Խաչի գործունէութեան համարատուութիւնը։

ԴԱՄԱՍԿԵԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ

Մեր յուզումնալից կեանքին

Կացութեան ընդհանուր երեւոյթին և տեղի ունեցած կամ ունենալիք զէպքերու և գինուորական գործողութիւններուն մասին չպիտի կրնամ գրել, քանի որ կառավարական պաշտօնական զեկոյցները Դամասկոսի ներկայ վիճակին առթիւ միշտ կը լուսաբանեն։

Նախորդ թղթակցութեան, Յ. գրութեան մէջ խոստացած էի գրել Դամասկոսի դէպքին առթիւ Մարգասէր Արաբներուն կատարած գործունէութեան չարչ, բայց այլի առջև ունենալով, «Լիբանանի ընթերցողները այդ մասին լուսաբանուեցան Գամասկոսէն գրուած ուրիշ ընդարձակ յօդուածով մը, այժմ աւելորդ կը հաստատեմ գ եթէ կրկնումի այնտառը թափել։ Միայն քէ յոյս յայտնենք որ ս յսպիսի մարդասէր լուրջ արաբներ թուով շատանան։ Այդ բարիքները ընելով կեանքէր ազատող արաբները, երբ իրենց պահպանածները տեսնեն, չափազանց ուրախ կը զգան իրենք զիրենք, իսկ անդին խեղճ Հայ գաղթականին կեանքին՝ բիրով ու կացինով վիչտ տուող անգութը... արդեօք չի՞ խղճահարիր բրած հակամարդկային ընթացքին առթիւ։ Եթէ մարդիկ խղճին վրայ անպատճառ պիտի ունենան այդ բոլորքի ոլաքը. ու պիտի տանջէ զիրենք. ուր և երբ որ ըլլայ։ Եւ իբրեւ մարդ, նոյն տպաւորութեան տակ կ'ապրիմ երբ—ինչպէս բոլոր մարդիկը— անաչքեր գործ մը բրած ըլլամ գիտակ կամ անգիտակցաբար։

Ոյ ուտած և թալանուած խանութները քիչ քիչ ապրանքներով՝ բնակիչի կը դառնան։ Առեւտուրը՝ անտեսական համաշխարհային քրիզին վրայ աւելցած ներկայ դէպքի եւ այժմեան կացութեան բերումով՝ լճացած կեանք մը ունի։ Մեծ վաճառականներուն քով համաձայնութիւնը... իսկ փոքրերուն ալ ապառումը կը պակսին Մինչև ե՞րբ այս կեանքը։

Աւերակներ վերաշինուիլ չեն լսուիր, կը լսուին իրենց չինութիւնը ամէն անոնք, որոնք արդէն սկսած էին։ Տեղւոյս գաղթականութեան մեծամասնութիւնը այսպիսի գործերով իրենց ապրուստները կը հանէին. անշուշտ հասկնալի է այժմեան կեանքը գաղթական աշխատաւորութեան։

Ապրիլակերպը կը մնայ նոյնը և նոյնիսկ յաւելումներ ալ կատարուեցան

Տեղւոյս կեանքը թող իրենց երեւակայութեան ասջեւ պատկերացնեն, ամէն անոնք, որոնք Դամասկոս գրանուելու դժբախտութիւնք չեն ունեցած և տեսնեն թէ ինչպէս վիճակ կը տիրէ, իսկ Դամասկոս գտնուողները ուղեն չուզեն, այդ իւղին մէջ պիտի ապրին։

Մեկնումներ տակաւին ալ շարունակուի, մինչեւ այժմեանը գուցէ անցած ըլլալու է երեք հազարը. Երբ հրամանագրութիւն և խուճապ կը պատ-

տանի, շատ իրաւամբ կ'ըսուի «ասար վրայ 25 տուն ալ պակսեցուցէք Դամասկոսէն»։ Վերջապէս վիճակ մը որ անտանելի է բայց ազատուիլ ալ անկարելի է։ — Ներկայ դէպքի բերումով վիտացող Հայ գաղթականութեան վէր քերուն զարման մը գտնելու աշխատանքին՝ դերազանցօրէն նուիրական պարտականութեան լծուելու համար ընտրուեցաւ Տիար Լ. Աշիշոյի Նախագահութեան տակ—15 հոգիէ— յարանուանական ներկայացուցիչներով—կազմուած—կազմուած Համազգային Կառուցելոց Յանձնաժողով։ Որուն միջոցաւ կը կառարուին անհրաժեշտ օժանդակութիւններ և նպաստներ։ Այժմ Գամէտի, Պապ Շարքիի, Սուֆանիէյի քէմբերը անմարդաբնակ են, առաջինը յարձակման ենթարկուելով իր տուած մարդկային զոհերէն վերջ։ աւերակ դարձաւ։ Իսկ վերջինները նոյնպէս ըլլալով քաղաքէն դուրս, վտանգաւոր պարուէզներու եզրին, բնակիչներ չեն համարձակիր իրենց բնակութիւնները հաստատելու, որ արդարօրի է։ Այս կեանքէն մեղի պարգեւած անոյշ գաղթականներուն՝ վերոյիշեալ մարմին կողմէ յատկացուեցաւ 3—5 վայրեր, փախստականներուն բնակութեան համար։ Մին Մէյճի. միւսը Պապ Թուժա իսկ երկու պզտիկ վայրեր ալ Պապ Շարքի։ Բռնուած վայրերը որքան ալ որ հակառողջապահական և անյարմար են, ոտէն ներկայ պայմաններ և Համազգային վիճակը աչքի առաջ ունենալով չենք փափաքիր քննադատութեան ենթարկել։ Բայց ունինք թէ վերոյիշեալ ժողովը իր վրայ դրուած յոյսերը ի դերեւ չհաներ։ Յարանուանական պատերուն նկած նպաստները կը յատկացուին Համազգային, որը իր կարգին զանոնք պէտքին համաձայն կը գործածէ։ Կը մաղթենք որ օգնութեան կը հասնին ոչ միայն Լուսաւորչականները, այլ Կաթոլիկ և Բողոքականները համահաւասար, որպէսզի տեղի չարուի հատուածային արդար բողոքներու։

— Տեղւոյս Հայ Կարմիր Խաչի Վարչութիւնը թէեւ շատոնց ի վեր, պայմանաժամի լրանալուն համար հրաժարականը պիտի ներկայացնէր անգամական ընդհանուր ժողովին, անկայն ներկայ պայմաններու բերումով չյաջողեցաւ, այս վիճակը և յայտնուող թելադրանքները և ժամանակը իրեն տուին գործելու իրաւունք։ Մենք վրայ բռնելով իր գործունէութիւնը իր հիմունքէն մինչեւ այժմ, Հայ գաղթականներուն հիւանդները դաբմանելուն գերազանցօրէն իր նուիրական պատասխանութիւնները, որ լի ուլի կատարած է, հարկ չունք տեսներ սա թոն ոչ բոնին մէջ լալ իր մեսիան, պէտք է տանի քանի որ մեր ներկայ վիճակը մտածել կուտայ որ չափազանց մեծ հիւանդութեան հեղեղին առաջ պիտի գտնուիք։... Ի՞նչ կոզմէ կոչեր արդէն հրապարակ եղած են, որպէս զի արտասանման մեր եղբայրները օգնուս-

թեան հանին Դամասկոսի անբաղդներուն։

— Այս շաբաթ սկսաւ Հայ Ազգ. երկսեռ վարժարանները, աշակերտութեան թիւը չափազանց նուազած է, հազիւ հարիւրի կը հասնի։ Բաւական աշակերտներ աղտոտ պրոպականդայով սրտացման ենթարկուած են, ինչո՞ւ այս

— Անցեալ շաբաթ Ճէպէլ Տրիւզէն եկան 22 Հայեր. ասոնք ոչ մէկ կորուստ ունեցած են, ոչ կեանքի եւ ոչ ալ թնչքի։ Տրիւզներ բերած են զանազան մինչեւ սահմանագլուխ։ Առանց ըսածին նայելով տակաւին բաւականաչափ հայեր կան եղեր շրջակայ գիւղերը սրոնք նոյնպէս անվնաս են։ Տրի զ'ե քաւ շարքերուն մէջ կռուելու արամադրութիւնը բաւական նուազած է։ Եկածներուն պատմածին նայելով երբ սատանակը կուգայ եղեր բոլորը կը փախին մանաւոր խուզերուն մէջ և կ'ըսեն եղեր՝ «Սուլթա՛ն, հոսուր կռուէ Ասասոծոյ դէմ»։ Մուսէյֆրէյի կռուին մէջ ուր շատ արիւններ ինկան եւ այդ ճակատամարտը իրենց աչքը վախցուցած է. արիւններ կարծեր են որ այդ կռուին մէջ հայեր կային. և այս դիտաւորութեամբ երբ մի քանիներ եկած են նեղելու հայ գաղթականները, այն առեն մեծաւոր մը կ'ըսէ՝ «Մեզի չհետաքրքրեր թէ զինուորները ի՞նչ ազգէ են, մեզի հետաքրքրողը միայն այն է որ ֆրանսական զինուորներ չկին»։ Առողջ գատողութեան արդիւնք է սա նախադասութիւնը, այս տեսակէտէն կը դառնանք որ այդ լեռնականները Դամասկոսի ասպատակներուն դաս տալու չափ հասկացողութեան կարողութիւն ունին քանի որ վերջինները հայ գաղթականներուն դէմ կարծես թէ կռիւ կը մղէին յանուն ազատագրութեան? և այդ անզէն խեղճերը սպաննելով իրենց յեղափոխական ... բլլալին ապացուցին.

Դամասկոս Մ. ԱՐԱՄԱՑԻՍ

ԱՐՄԱՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒ ԿԻՒԱՐԿՈՒՄ
ՎԱՏԱՍԵՐՈՒՄԻ ՎՏԱՆԳՆԵՐՈՒ ԴԷՄ

Գաս. ալիբանանի նախորդ թիւերուն մէջ անհատական և հասարակական շրջանակներէն ներս մուտ գած սխալ ըմբռնումները, անուղղայ և մոլոր ընթացքները ի վեր հանած եւ այդքա՛ն աղէտաբեր չարեաց դէմ թումբ կանգնելու համար թերացած չէինք մեր հաւատքի և կարողութեան սահմանին մէջ յարմարագոյն դատուած միջոցներ հաղորդելու մէջ։

Ա՛դամ մեւ կուգանք անդրադառնալ այս յոյժ կարեւոր հարցին չուրջ այն խորունկ համոզումով թէ մեր պատ. ընթերցողները հաճոյք պիտի զգան մեր ի յայտ բերած ըմբռնումները և հանրութեան ի սպաս դրած մեր շահական սուտաբուղխ խորհրդածութիւնները կարդալով։ Իսկ մենք շատ աւելի մխիթարուած և լիակատար վարձատրուած պիտի տեսնենք զմեզ, երբ ծնողք, դաստիարակ, անհատներ, զեկավար վարմիններ պատասխանատու վարիչներ մասնաւոր հետաքրքրութեան ոգի արթնցնեն այս խնդրոյ չուրջ, որ անբաժան կապ մ'ունի ազգին գոյութեան և պանպանումի հետ։

Ինչո՞ւ այնքան հաւատարիմ հետամուտ մը՝ թուրքի, թեթեւ երկսիրութիւնց։ Համառ հոտեւոդ մը սիրային վիպագրութեանց և այլազան ձեւերու տակ կաղապարուած անբարոյացուցիչ ընթերուածց. մինչեւ անդին ունինք այնպիսի թանկագին գանձեր և գրական գոհարներ, որոնք մեզի աւանդ տրուած են երանաշնորհ Ս. Սահակի, Մեսրոպի և իրենց աշակերտաց՝ Դաւիթ Անյաղթի, Մովսէս Խորենացիի և այլ Վարդապետաց կողմանէ։

Անոնք այնպիսի գրական արտադրութիւններ են որ հավակ ատուուածային լոյս սէր կը ցուրեն. ճշմարտութիւն, արդարութիւն, կրօնի և բարոյականի անկեղծ հաւատալիք կը քարոզեն. սիրար՝ զանիւ զգացումներով, հոգին՝ բարապարար վերելքներով. միտքը ասուուածային տեսութիւններով կը պայծառացնեն։

Ինչո՞ւ մեկուսանալ ուսումնասիրելէ մեր Ս. Հայրերու վարքը որ լուսատու լամպ մը կրնայ ըլլալ դարբնելու համար անապակ կեանքի մը խարիսխը

Ասկէ զատ՝ ուրիշ կարեւոր միջոց մը, որով պիտի կարենանք խուսափիլ վատասեռումի վտանգէն. այն է՝ կատարեալ ուշադրութիւն և հսկողութիւն մեր ապրելակերպին և առօրեայ կենցաղին։

Հանրածանօթ Հելլեն Փիլոսոփանորէն՝ Սոկրատ ըսած է. «Դուն պէտք ճանչցիր» նոյնպէս Փիլթակօր ուրիշ մը կերպով կ'արտայայտուի. «Ամէն իրիկուն խիղճդ քննէ»։

Ամերիկացի նշանաւոր գիտնականներէն՝ Ֆրանքլէն մանուկ հասակէն կատարեալ մարդ ըլլալու ազնիւ զգացումը ունեցաւ։ Սկսաւ խիստ և մանրակրկիտ քննութիւն մը կատարել անձին վրայ. տասներկու էջերէ բաղկացեալ փոքրիկ տետրակի մը մէջ տասներկու գլխաւոր առաքինութիւն արձանագրեց և ամէն օր գործած թերութիւնները նշանակեց։ Տեսաւ որ սկիզբները գրի առած թերութիւնները չափ չունէին. բայց Ֆրանքլէն փոխանակ յուսահատելու, աւելի խիստ հսկողութիւն կատարեց և վերջապէս թերութիւններուն հետզհետէ նուազիլը տեսնելով որոշ մեծ գոհունակութիւն զգաց։ Այս օգտակար սովորութիւնը շարունակեց մինչեւ իր վերջին օրը։ Ահա մարդ բլլալու միջոց մը անոնց համար, որոնք կ'ուզեն կատարեալ տիպարներ բլլալ։

Նոթահաս սերունդի նկարագիրը կազմելու գործը շատ փափուկ և կարեւոր է. անոր երակներէն ներս ներարկելու է պարտաճանաչութեան, կարգապահութեան և բարեգործութեան ըզգացումներ։

Մեր վերջին խօսքը. Ճյս ամենքը գնահատելի և պատուական միջոցներ են. բայց միշտ ողջամտութենէ և ազդեցութենէ զուրկ պիտի մնան, որքան ատեն որ մենք իրը դաստիարակ, ծնողք պիտի չի կարենանք արտաբերել և փոյլեցնել զանոնք գործնական կեանքի մէջ և օրինակ հանդիսանալ մեր անձնական գոր ե՛ր ի՞նչ իսկ։

Հոս յարմար է յիշել Ցիսուսի խօսքը. «Բժի՛շկ բժշկեա նախ զանձն քո»։

Հիլթաբ ՅՈՎՀ. ՇԻՇՄԱՆԵԱՆ

ԺԱՄԱՆՈՒՄ

Անցեալ օր քաղաքս ժամանեցին Հալէպէն՝ դերասան Պ. ՎԱՐԴ—ՊԱՏՐԻԿ ընկերակցութեամբ Օ. ԷՖԻԱԶի եւ Տիկ ՀՐԱՉԻԱՑ—ՊԱՏՐԻԿի, որոնք Հալէպի մէջ մէջ այնքան յաջողութիւն գտնելէ ետք ժամադիր են ձմեռնային սեզոնին Մալ Պէյրութ, կազմակերպելու համար շարք մը ներկայացումներ։

Մեր ստացած տեղեկութեանց համաձայն երիտասարդ դերասան Վարդ—Պատրիկ Պէյրութի մէջ առաջին անգամ ըլլալով մեծ պատրաստութեամբ պիտի բեմադրէ Թատրոն Քիւրսալի մէջ Աշխարհահռչակ Թատերագիր Շէքսպիրի «Համլէթ»ը։

Բարի գալուստ, մաղթելով սոյն խումբին յաջողութիւն կը մաղթենք ի սրտանց։

Մ. ԿԱՑԵԼԱՅԻ ՀԱՇԿԵՐՈՑԹԸ
Ի ՊԱՏԻՒ Մ. ՏԸ ԺՈՒՎԸՆԷԼԻ

Երկուշաբթի իրիկուն ճաշեւոյթ մը տրուեցաւ Մ. Կայլայի կողմէ ի պատիւ Բարձր Քոմիսէրին, որուն ներկայ էին Զօր. Կամբլէն Մ. տր Բէֆի Սեւրիկ. Բ. Ֆրանսուա, գնդապետ Կարշրբ Ֆ. Տիկինը, գնդապետ Վէնսան, Մ Լէֆիէ, Մ. Ժան Մեյրա, Մ. Տր Եէ՝ազ հարիւրապետ Լորան Տիւշէ. Քիէպ և Մաաոմ, և Պ. Գ. Բաթէէ, Օճոլ։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՎԱՒԵՐԱՑՈՒԱԾ

ԲԱՐԻԶ Դեկտ.— Երեսփոխանական ժողովը որդեգրեց ամբողջապէս արտաքսեան ծրագիրը, 257ի դէմ 229 ի ձայնով.

ԳԻՇԵՐՈՒԱՆ ՆԻՍՏԸ

ԲԱՐԻԶ. 3 Դեկտ.— Գիշերուան ժողովի ընթացքին, ժողովը վիճաբանելով անտեսանելն ծրագիրները, անցաւ յօդուածներու վիճաբանութեան 598 ձայնի դէմ 113 ձայնով, ժամանակութիւն տալով Մ. Պրիանի, ժողովը 362 ձայնի դէմ 168 ձայնով մերժեց Պօքա Նովաքիի ծրագիրը. և որդեգրեց այն յօդուածը որ կը վերաբերէր օտար երկիրներու մէջ գտնուած կայուածներու ծախուելուն առթիւ հարիւրին քսան տուրքի մը յաւելումը, ժողովը իր գործունէութիւնը շարունակեց մինչեւ առաւօտեան ժամը 8ը.

ՍՊԱՆԻՈՅ ԴԻՆՏԱՏՈՐՈՒԹԵԱՆ ՎԵՐՋԸ

ՄԱՏՐԻՏ, 2 Դեկտ.— Շոյած զրոյցներու համաձայն նախարարական ապնպ մը հաւանական է. բանակի մեծամասնութեան քամքն է Զօր. Բրիմօ աջ Բէվիրան պահել նառավարութեան դուխը։

ՄԱՏՐԻՏ. 3 Դեկտ.— Զօր Բրիմօ որ Բէվիրան նախագահեց գինուորականներէ և կառավարական պաշտօնեաներէ կազմուած ժողովի մը, կառավարական շրջակներու այս կը նկատեն յառաջաքայլ յառաջիկային կազմուելիք նոր կառավարութեան։

ՄԱՏՐԻՏ, 3 Դեկտ.— Ղեկավար մարմինը անհետացած է, և անոր յանձնարարուած է Բրեմօ տո Բէվիրայի գտնելիքը։

ՄԱՏՐԻՏ, 3 Դեկտ.— Թագաւորը անոր կատարեալ լիազօրութիւն տալու կազմելու համար նոր դահլիճը պահելով նախարարական խորհուրդի նախագահութիւնը։

Թերթերու զրաքննութիւնը կը շարունակուի, երեսփոխանական ժողովը գաղրած է։

ԲԸՆԱՆԻԻ ՊԱՐՊՈՒՄԻ ՇՈՒՐՋ

ՊՐԻՒՔՍԷԼ, 3 Դեկտ.— Մ. Վան—Տէր—Վելտ յայտարարեց թէ՝ Լոնտոնի գոնուող Գերմանացի պատուիրակները պիտի պնդեն Բընանիի դրաւման տեւողութիւնը կրճատելու համար։

ԵՐԵՍՓՈԽԱՆԻ ՄԸ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ

ՀՌՈՎՄ, 3 Դեկտ.— Թերթերու տուած լուրերու համաձայն Մ. Մուսոլինի պիտի կազմակերպէ երեկոյթներ Իտալացի գաղթականներուն համար, որոնք կը գտնուին օտար երկիրներու մէջ, Ֆաշիստները արտաքսեցին Սաէթ անուն ընդիմադիր երեսփոխանը որ կուզէր մնալ երեսփոխանական ժողովին մէջ։

ԾԵՐԱԿՈՑՏԸ ԿԸ ՎԱՒԵՐԱՑՆԷ

ԲԱՐԻԶ, 5 Դեկտ.— Ծերակոյտը որդեգրեց 196ի դէմ 59 ձայնով պետական պանքի մեր միլիարդի նախահաշիւը։

ԲԱՐԻԶ. 5 Դեկտ.— Ծերակոյտը մեծամասնութեամբ ընդունեց Լիւշէօրի ծրագիրը 205ի դէմ 26 ձայնով։

ՀՊԱՏԱԿՈՒԹԻՒՆ ԿԸ ՑԱՑՏՆԵՆ

ՖԷՍ. 4 Դեկտ.— Մեսթարլինցէն երկու հարիւր ընտանիքներ իրենց հրապարակութիւնը յայտնեցին։

ՊԵԼՃԻԳԱՑ ԺԸՆԷՎԻ ՄԷՋ

ՊՐԻՒՔՍԷԼ, 7 Դեկտ.— Թերթերուն համաձայն զրոյց կը շրջի թէ Մ. Փոլ Համանս ժամադրութիւն ունի իր պլատոնը ձգելու Ազգերու ընկերակցութեան մօտ առաջին պատուիրակ կարգուելու համար։

ՊԻՏՐՈՒԹ ԴՏՆ ԻՈՂ ԶՐԱՀԱՒՈՐՆԵՐԸ ԵՏ ԿԱՆԶՈՒԵՑԱՆ

ՆԻՒԵՕՐՔ. 7 Դեկտ — Ամերիկեան Թորփիլա—Հալածները, որոնք Պէյրութի նաւահանգիստին մէջ կը գտնուէին, հրաման ստացած էին անմիջապէս Միացեալ Նահանգները մեկնելու, իրենց ներկայութիւնը այլեւս անհրաժեշտ չբլլալուն համար։

Մ. ԼԻՒՇԷՕՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆԸ

ԲԱՐԻԶ. 7 Դեկտ.— Մ. Լիւշէօր կիրակի օր տեսնուեցաւ դրամատան, ճարտարարուեստի, վաճառականութեան ներկայացուցիչներուն հետ, այսօր պիտի ընդունի միջակ դասակարգի ներկայացուցիչները, ինչպէս նաեւ քաղաքացիներու ընկերակցութեանց և նախկին պարտիզակներու ներկայացուցիչները։

ՀԱՍՊԱՅԱՑԻ ՏՐԻԶՆԵՐՐԻ ՓԱԽՈՒՍՏԸ

ՆԻՒ—ԵՕՐՔ, 7 Դեկտ.— «Նիկոլաս Թրիպիւնոյ Պէյրութի թղթակիցը կը կարծէ թէ՝ Հասպայայի գրաւումը, վերջ դրած է Սուրիոյ պատերազմներուն, և Սուլթան Աթրաշը պարտաւորուած ըլլալով անկանոն վիճակի մը մատնուած Հերմոն լեռան միւս կողմը քաշուած է։

Մ. ՊԼԱՆԺԷ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԵՍՊԱՆ

ԲԱՐԻԶ, 7 Դեկտ.— Մերակուտական Մ. Հանրի Պէրանժէի Ամերիկայի Ֆոնական դեսպան կարդուիլը պաշտօնական պիտի ըլլայ, վաղը նախարարաց խորհուրդի գումարումէն ետք։

ԳԵՐՄԱՆԻՈՅ ԵՐԱԶՆԵՐԸ

ԷՊՍԻՆ. 7 Դեկտ. Հանրապետականներու հաւաքոյթի մը միջոցին, վերջ ղատագրեց Աւստրիոյ՝ Գերմանիոյ վերջին կցումը։

ՊՐԷՍԼԱՆ, 7 Դեկտ. Ազատականներու համաժողովը որդեգրեց Գիւտի առաջարկած որոշումը, ի նպաստ Գերմանիոյ որու համաձայն Տանցիկ և Մէմէլի վերադարձումը կը պահանջեն

ԴԷՄԻՐԲԵՐԻՆ ՏԱՊԻՆԵՑ ԳԻՐՄԱՆԻՈՅ ՄԷՋ.

ՊԵՐԼԻՆ, 7 Դեկտ.— Հինգէնպուրկ կուսակցութենէն ներկայացուցիչներ հրաւիրեց գահլիճը կազմելու համար։

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՑՈՒԹԻՒՆԸ
ԼԻԲԱՆԱՆԻ ԵՒ ՀԱՍՊԱՅԱՑԻ ՇՐՋԱՆԸ

Ուեռէ թշնամական հակազդեցութիւն չէ պատահած, զինուորները կը գրաւեն Հասպայայի գլխաւոր բարձունքները, զանազան մերթապէս մրջոներ ձեռք առնուած են։

*** Հասպայայի կռիւէն ետք. Տրուզները ցրուած են, նահանջելով դէպի գիւղերը եւ դէպի Պաղեստին. Հասպայայի գրաւումն առթիւ բարոյական ազդեցութիւնը շատ մեծ է։

ՊԱԱԼՊԷՔ.— Զինուորական գումարտակ մը Հոմսէն Պաալպէք ուղղուած է ժողովուրդը վստահացնելու և ապահովելու համար։

ԴԱՄԱՍԿՈՍ.— Ամսոյս 5ի պատահարին առթիւ համբուած մեռեալներու թիւը կը հասնի հարիւր յիսունի։

*** Ամսոյս 7ի և 8ի գիշերները հանգարտ անցած է, զինուորական իշխանութիւնը կրակ բացած է Աքսպայի շրջանին վրայ, և այն ատաղձներուն



ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ԿԱՐԾԻՔ

ՀՈՍԵՐ

ԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՆԵՐՈՎ ԼԻ ԿՈՒՐԱՆՏ ԱՄՍԱԳՐԱՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԴՐԱՄԻ ԱՐԺԵՔՈՎ ՄԻԱՅՆ ԱՄՍՈՎ ՄԵԿ ԴՐԱՄԻ ԱՐԺԵՔՈՎ ՄԻԱՅՆ ԱՄՍՈՎ

ՀՈՍԵՐ ԵՎ ՀԱՄԱՐՈՒՇ ՄԱՍԵՐԸ

ԴՈՒՌԻ ԽԱՂԱՂ ՇԱՐԺՈՒՄԸ

(ԳԻՇԵՐՎԱ ԴՊՐՈՅԻ ԵՎԷ)

ԵՐԵՔՇԱԲԹԻ

Ամենայն սրտով ցանկանում ենք, որ մեր ազգաբնակչությունը ամենայն ուշադրությամբ հետևի մեր ներկայացրած գեղարվեստական նկարագրությանը, որ ինչպես ասվեց, ամենայն ճշտությամբ ներկայացնում է Ալաշկերտի գավառի ներկայիս դրությունը։ Ինչպես գրեցինք, Ալաշկերտի գավառի ներկայիս դրությունը